



ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ԱԶԳԱՅԻՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ

36<sup>րդ</sup> ՏԱՐԻ

ՇԱԲԱԹ 1 ՕԳՈՍՏՈՍ 1887

ԹԻԻ 3883

ՄՊՄՄՄՄՄ կը հրատարակուի ի Կ. Պոլիս, ամեն շաբաթ օր, եւ ձեռքէ կը ծախուի 40 ՓԱՐԱՅԻ: Բաժանորդագրուածեան պայմանք են՝ Կ. Պոլսոյ համար տարեկան կէս եւ վեցամսեայ՝ քառորդ Օսմ. ոսկի. գաւառաց համար 70 դր. եւ օտար երկրաց համար 15 Քր. րանք: Բաժանորդագրուածերը դրկելու է առ մատակարարութիւն Արեւելքի եւ Մասիսի, Կ. Պոլիս, Ղալաթիա, Նորայտունկեան խան:

ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆ

Ազգային տեսութիւն. Վերաբացում վարժարանաց Խորհուրդ մը առ Գաւառացիս. Ազգ. կեդր. վարժարան. ( \* \* \* ) Քաղք. տեսութիւն. Մահ Պ. կաթիլով Զայքի Հուշարիւս. Զամոշույվար եւ Զայք, Մատթիաս թագաւորն, Ռօզա Սանտոֆ. (ԷԼԻՁԷ ՈՐԳԼԻԻ, Թարգմ. ՄԻՔ. Յ. ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ) Գաւառացի վիճակը. (ԱՐԱՅ ԳԱԼԱՆՔԱՐԵԱՆՅ) Գաղափարական. Չիլէ (Գ. ՄԱԶՄԱՆԵԱՆ) Վեպ. Էֆէնտին (ԹԱԼԻԼԷ) Քաղուած Շաբաթական Լոց.

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ, 51 ՈՒՐՏԱԹ ՅՈՒԼԻՍ

ԱԶԳԱՅԻՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ՎԵՐԱԲԱՅՈՒՄ ՎԱՐՃԱՐԱՆՍ

Մեր նախորդ յօդուածին մէջ աշխատեցանք ցոյց տալ թէ ի՞նչ պէտք է լինին մեր պարզեւաբայութեանց հանդէսը:

Հինայ պէտք ունինք փնտուել թէ ի՞նչ ունինք կատարելու մինչև վերաբացման թուականն որ տեղի պիտի ունենայ սեպտ. 1 ին, քանի որ բոլոր աղային վարժարանք արձակուրդի մէջ են:

Ազգ. կեդր. վարժութեան վերջին անգամ յրուած Հրահանգին համաձայն մեր թաղային վարժարանք յետ այսօրիկ պիտի կառավարուին թաղային խորհրդոց տնօրինութեանց տակ, փոխանակ առանձին հոգաբարձութիւն մը ունենալու, որ մինչև ցարդ վասակար հետեւանք մ'ունեցած է ազգային դաստիարակութեան նկատմամբ, ըստ որում այս երկու պաշտօնական մարմինք, մին միւսին ստորակարգեալ, յարաժամ անհամաձայն գտնուած են, որով վաստակած են վարժարանք:

Այսպէս թաղական Խորհուրդք ուղ-

ղակի պատասխանատու ճանչուելով աւելի մեծ պարտքեր ունին կատարելիք այս նկատմամբ, վասն զի իրենց տակիք ուղղութեան կախեալ կայ վարժարանաց յառաջադիմութիւնն:

Ի՞նչ են այս պարտքեր: Մեր մէջ շատ քիչ հաստատութիւններ ունինք որ ենթակայ լինին որոշ եւ հիմնական ուղղութեան մը եւ կամ եթէ ունին այսպիսի ուղղութիւն մը, այնպէս պակասաւոր եղանակաւ կը գործադրուին անոնք որ ակնկալուած արդիւնքը չեն արտադրեր. այս կարգէն են գրեթէ մեր բոլոր թաղային վարժարանք. խնդիրը բարձրագոյն վարժարաններ եւ ուսններով լի յայտագիր մը ունենալու վրայ չէ. խնդիրն այն է թէ ի՞նչ ուղղութիւն պէտք է տանք մեր վարժարանաց որպէս զի կարող լինիլ առանց կէս ճամբան մնալու բոլորել գաղափարական նոր տարբերջան մը եւ հիմնաւորապէս աւանդել աշակերտաց այն ամեն առարկայներն որք պիտի դասախօսուին վարժարանաց:

Ուրեմն քանի որ արձակուրդի մէջ կը գտնուինք, թաղական Խորհուրդք իրենց առջեւ մէկ ամիս պայմանաժամ ունին լիովին ուսումնասիրելու հետագայ խնդիրներն:

- 1. Ի՞նչ կարգի պէտք է վերաբերի իրենց թաղին վարժարանն, առաջին թէ երկրորդական նախակրթարան: 2. Թէ ի՞նչ գումար կրնայ թաղը վճարել իւր վարժարանին առանց թաղային մատուկին վիճակը ծանրաբեռնելու եւ առանց ստիպուելու նորանոր եւ բացառիկ հասոյթի աղբիւրներ որոնելու որպէս զի վարժարանի ծախքը կարող լինի գոցել: 3. Որոշել այն դասատուներն որք պիտի դասախօսեն վարժարանին մէջ մէկ տարի շարունակաբար:

Ըստ մեզ երբ թաղական Խորհուրդք նախապէս իրենց որոշումը տան այս երեք կարգի խնդրոց վրայ, եւ ջանք ընեն այդ որոշումները նոյնութեամբ գործադրելու, վստահ ենք թէ յաւարտ յառաջիկայ դպրոցական տարեշրջանին, վարժարանք շատ աւելի արդիւնք պիտի տան քան մինչև ցարդ:

Կը յուսանք թէ երբ մենք լրագրել մէջ այս գունակ հրահանգ մը կը կարգանք թաղային վարժարանաց Խորհուրդներուն, Ազգ. Պատրիարքարանն արդէն այս խնաստով չըջարեականներ զրկած լինի նոյն Խորհրդոց:

ԽՈՐՀՈՒՐԴ ՄԸ ԱՌ ԳԱՒԱՌՍԻՍ

Մասիսի ներկայ թուոյն մէջ մեր ընթերցողք պիտի կարդան թէ Օսմ. կայսերական կառավարութիւնը վերջապէս արտօնութիւն տուած է Պ. Պ. Առլանժէ, Ալթ եւ Սիֆէլտէրի երկաթուղի մը շինել Նիկովիդիայէն մինչև Էնկիւրիւ եւ անտի ի Տիարպէքի եւ Պաղտատ: Ինչպէս Պատրիարքարանն երբեմն չըջարեականներ զրկած է գաւառացի ազգայնոց եւ ինչպէս մենք ալ քանիցս առիթ ունեցած ենք խօսելու, գաւառացիք ըմբռնելով թէ իրենց հողերն ո՞ր աստիճան կարեւորութիւն եւ գնոյ բարձրացում կ'ստանան այս ձեռնարկութեան շնորհիւ, պէտք է այժմ առաւել քան երբէք ջանան իրենց հողերը ձեռքէ չհանելու: Այս մասին ամեն զգուշութիւն ուղղակի առնչութիւն ունի իրենց բարօրութեան եւ բարգաւաճման: Կը յուսանք թէ գաւառացի ազգայինք կարող կը լինին գլխովին ըմբռնելու իրենց օգուտն եւ թեթեւամտութեամբ չչարժեցաւ այսպիսի կարեւոր պարագայի մը մէջ:

ԱԶԳ. ԿԵԴՐ. ՎԱՐՃԱՐԱՆ

Մեր բաղնահայ ոստանին համար կեդրոնական բարձրագոյն վարժարանի մը պէտքն զգացուած էր երկար տարիներէ ի վեր: Ե՛կեք պատրաստ էր 1876էն ի վեր, այլ կը ծառայէր իբր կալաթայի նախակրթարան, սպասելով որ վերածուէր կեդրոնականի: Երջանկայիշատակ Տ. Ներսէս Պատրիարք Վարժապետեան, որոյ օրով բարձրացաւ այդ շէնք, ջանաց նաեւ դնել զայն իւր կոչման համապատասխան վիճակի մէջ: Առ այս հրահանգ կարգաց հայ մեծատանց, որք յօժարակամ հանդանակեցին կալաթայի կալուածոց պարտքը վճարելու համար հարկ եղած գումարն, որով կարելի եղաւ բանալ կեդրոնականն 1886 սեպտեմբեր 1 ին, ողբացեալ Պատրիարքի մահէն յետոյ:

Կրթական այսպիսի հաստատութեան մը հանրին այնքան զգալի եղած էր որ, երբ Վարժարանին պատուարժան Խնամակալութիւնն հրահանգեց կարգաց աշակերտիլ փափաքողաց, 125 ուսանողներ փութացին գալ արձանագրուել, թէեւ դեռ ընդհանուր տարակոյժ կար Վարժարանին բացմանը նկատմամբ: Ազգային մամուլը ժամանակին հրատարակեց թէ այդ 125 աշակերտաց 107ը համարձակեցան ներկայանալ ըննութեան եւ թէ ասոնցմէ լոկ 64ը արժանի եղան ընդունելութեան: Կեդրոնական վարժարանի առաջին դասարանը կազմուած էր այլ եւս:

Մեր ազգային սովորութեանց հակա-

ուակ, այսքան կարեւոր հաստատութեան մը բացումն առանց ազմուկի եղաւ: Ճըշմարտութեամբ խօսելով, բացման հանգէս իսկ չը կատարուեցաւ, այլ պարզապէս դատարան սկզբնաւորութիւն մը տեղի ունեցաւ սեպտեմբեր 1ին: Խնամակալութիւնը կը յիշէր թէ շատ հաստատութիւններ բացուած էին ի ձայն փողոյ եւ թմբակի, եւ հազիւ մեքենայներ գոյութիւն մ'ունեցած էին: Իւր համեստութիւնն այնքան մեծ եւ գուցէ այնքան չափազանց եղաւ որ, տարեկան ընտելութիւններէն յետոյ, պարզեւաբախութեան հանգէս իսկ կատարելէ զգուշացաւ: Կարծեց թէ բաւական էր հրատարակութեան տալ Արթարանին կրթական յայտագիրն, որ արդարեւ կրնայ յաջողութեամբ մրցիլ Կոստանդնուպոլսոյ բարձրագոյն կրթարանաց ծրագիրներուն հետ, եւ ուսուցչական մարմնոյ ցանկն, որ կը պարունակէ անուններ որք հեղինակութիւններ են վաւանդան ճիւղերու մէջ:

Խնամակալութեան համեստ եւ խոհեմ ընթացքը չը վրիպեցաւ ողջամիտ ծնողաց ուշադրութենէն, եւ շատ պատանիներ դիմեցին յաշակերտութիւն: Անոնցմէ լաւագոյնները միայն ընդունուեցան, այլ ասոնք իսկ պահանջուած հանգամանքները չունէին լիովին, զի կու գային մեր թաղային նախակրթարաններէն, որոց ընդհանրապէս կազմալուծ վիճակն հանրածանօթ եղած է: Վարժարան մը բանալու համար աշակերտ ունենալու է. ուստի Խնամակալութիւնն ստիպուեցաւ առաջին տարին ընդ շատ ներդաստութիւն ցոյց տալ իւր ընտելութեանց մէջ, այնպէս որ ընդունուած ՅԱ աշակերտաց մէջ միջակներ ալ կրցան սարգիլը Այս առաջ ութիւն միանգամ ընդ միշտ տեղի կ'ունենար, եւ այսուհետեւ Խնամակալութիւնն ալ պէտք չը պիտի ունենայ մեզմէ ընդունելութեան պայմաններն: Սակայն գոհ ենք տեղեկանալով թէ միջակ աշակերտաց ութը, ընտելութեան մօտ մեկնած են Վարժարանէն, արհեստի մտնելու համար, որով բարիք մ'եղած է թէ՛ իրենց եւ թէ՛ Վարժարանին: Մնացեալ ՅԵ աշակերտաց ՅԸ ներկայացած են տարեկան հարցաքննութեանց, եւ ասոնցմէ ՅԾը յաջողած են բարձրագոյն դասարան մտնելու համար հարկ եղած նիշերն ստանալ: Արդիւնքը, ինչպէս կը տեսնուի, յուսացուածէն աւելի գոհացուցիչ է, եւ այսպիսի համեմատութիւն մը հազուագիւտ է բարձրագոյն կրթարանաց համար: Այս պարագայն կ'ապացուցանէ թէ դաստուր եւ դաստուր հաւասար եռանդով աշխատած են եւ հզօր գրաւական մ'է ապագային համար: Երբ յարենք թէ, բարձրագոյն թիւը 440 լինելով իրր համագումար վեցամսեայ եւ տարեկան գրաւոր եւ բերանացի ընտելութեանց, աշակերտներէն Պ. Գարեգին Տ. Խաչատուր յաջողած է ստանալ 420, Պ. Գրիգոր Սիւքերեան 396, Պ. Խաչիկ Սարգիս 351, եւ որ ի կարգին, ընթերցողը պիտի համոզուին թէ ազգին համար յուսալից գլուխներ կը պատրաստուին այժմ Կեդրոնականին մէջ:

Վարժարանն ունի այժմ 39 աշակերտներէ կազմուած բարձրագոյն դասարան մը եւ 17 աշակերտներէ կազմուած ստորին դասարան մը: Ահա այս վերջիններուն պիտի միանան օգոստոս 26ին ընտելիք նոր աշակերտներն, եթէ յաջողին ընդունուիլ: Սակայն եթէ նորեկներէն ոմանք համարձակին ընտելութիւն տալ բարձրագոյն դասարանը թեւակոխելու համար եւ յաջող նիշեր ստանան, Խնամակալութիւնը սիրով

պիտի ընդունի դաննք երկրորդ դասարանին մէջ: Կը լսենք թէ այս տարի բազմաթիւ ուսանողներ կան որք անհամբեր կը սպասեն օգոստոս 1Ցին, իրենց անունն արձանագրել տալու համար: Խնամակալութիւնն, աղքատ դասուց զիւրութիւն մ'ընծայելու համար, որոշած է անցեալ տարւոյ պէս այս տարի ալ ընդունիլ բաւոր թոշակով (տարեկան 3 օսկի) աշակերտներ, բաւական է որ սպացուցուի թէ չեն կարող աւելին վճարել:

Անցեալ տարւոյ դասախօսները պահպանելէ զատ, Խնամակալութիւնն ի պաշտօն կոչած է նոր եւ ձեռնհաս ուսուցիչներ ալ, մասնաւորապէս բարձրագոյն դասարանին համար, եւ մտադիր է ի մօտոյ հրատարակութեան տալ անոնց անուններն:

Խնամակալութիւնն, ի յարգանս Կրօնական Ժողովոյ որ պատրիարքական պաշտօնագրով կը խնդրէր հայկական ձայնագրութեան եւ եկեղեցական երգեցողութեան ներմուծումն Կեդրոնականի յայտագրին մէջ, յանձն առած է աւանդել դաննք երրորդ եւ չորրորդ դասարանի ուսանողաց: Այս յաւելումն մեծապէս պիտի օգտին մանաւանդ այն աշակերտներն որք կոչուած են եկեղեցականութեան կամ մանկավարժութեան:

Կեդրոնական վարժարանն, իւր հնգամեայ շրջանի առաջին տարին բոլորելէ յետոյ, ահա կը պատրաստուի մտնել երկրորդ տարին, ճիս յայտագրով, ընտիր ուսուցիչներով եւ ուշիմ ուսանողներով: Մաղթենք որ հայ ծնողք բաւական սրամիտ լինին ըմբռնելու համար Կեդրոնականին առաւելութիւնները բաղդատմամբ այն օտար հաստատութեանց ուր դեռ կը յղեն իրենց որդիները, յուսուցիչս ստիպելով իրենց ոսկին եւ մանաւանդ անոնց ժամանակն, որ աւելի թանկագին է քան զօսկի, եւ յանգէսս պատրաստելով սերունդ մը որ գուցէ ամեն բան լինի հայ լինելէ զատ:

**ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ**

**Ս Ա Ղ. Կ Ա Թ Կ Ո Վ Ի**

Պ. Կաթիկով ո՛չ եւս է: Համասլաւեանց մեծ պարագլուխը մեռաւ: Այս դէպք եւրոպական կարեւորութիւն մը ստացաւ: Պ. Կաթիկով բաւական ժամանակէ ի վեր եղած էր ուղղիչ Ռուսիոյ նեւթին եւ արտաքին աշխարհավարութեան: Այսպիսի մարդու մը կեանքն եւ կատարած քաղաքական ու ընկերական դերը մեր ընթերցողաց ծանօթացնել պարտականութիւն էր համարինք: Միխայէլ Նիքիֆորովիչ Կաթիկով 1820ին (ըստ ոմանց 1818ին) ծնաւ ի Մոսքուա, ազնուական ընտանիքէ մը: Կրթութեաց Մոսքուայի Համալսարանին մէջ, եւ սպաՔէօնիկայերկի եւ Վերլինի գերմանական Համալսարանաց մէջ, ուր անձնուէր աշակերտն էր երեւելի Եելլինկի: Ռուսիա վերադառնալով, Մոսքուայի Համալսարանին մէջ Փիլիսոփայութեան դասախօս անուանեցաւ. բայց 1849ին հրաժարեցաւ, Նիկողայոս Կայսեր կողմէ համալսարանական ուսմանց վրայ դրուած սեղմումներու պատճառաւ: Կաթիկովի գաղափարք շատ ազատական էին յայնժամ: 1856ին լրագրապետական առաջին ձեռնարկն ըրաւ, հրատարակելով զՌուսիէ Վեպոնի, յորում կը ջատագովէր նոր

Ազատականութեան գաղափարներն, եւ մանաւանդ կը պաշտպանէր ինքնակառավարութեան գրութիւն մը, անգլիական Սահմանագրութեան օրինակին համեմատ: Միանգամայն կը յայտարարէր թէ արմատական եւ ընկերավարական կուսակցութեան խորհուրդներուն չէր համակրեր: Բանաստեղծ Գուրկենեկով եւ վրայասան Կոնս Լ. Գուրգոյ եղան գլխաւոր աշխատակիցք այս հանդիսին, որ ցարք կը շարունակէ: Բոլորնոյ յեղափոխութիւնն եւ այդ դէպքի շնորհիւ Ռուսիա յեղափոխական գաղափարաց ճարակու մը պատճառ եղան Կաթիկովի սկզբանց փոփոխան: Կաթիկով 1861ին հիմնեց զՄասկոպէ Վեպոնի, յորում սկսաւ պարզել Ռուսիէ Վեպոնի մէջ արտայայտածներէն բոլորովին տարբեր գաղափարներ, իրրեւ Սեզգային Ռուսիոյ Սուաբեա լըս: Կաթիկով եղաւ բուն հեղինակն հոշակաւոր Մուրավիէվ զօրավարին Վիլնա զԿուրուս 1861ին. եւ Մուրավիէվ, խեղճ Լ. հաց վրայ Ռուսիոյ բռնապետական ոյժն ամենայն սաստկութեամբ եւ անգթութեամբ ի գործ դնելով, կ'արժանանար Կաթիկովի լրագրոյն հանապազօրեայ գովեստից: Կաթիկով կ'ընէր թէ օբոլոնիոյ կը մնայ իւր գգացումներն ու բաղձանքները միացնել Ռուսիոյ զգացմանց եւ բաղձանաց հետ, եւ վարուիլ ըստ այն սկզբանց զորունի եւ կ'ունենայ ուսու ժողովուրդն, իրրեւ արդիւնք իւր քաղաքական զարգացման: «Ռուսացէ՛ք, ռուսացէ՛ք» կը բարոզէր Կաթիկով ամեն օր Լեհերուն: Կաթիկով ո՛չ միայն գովեց զգաւհիճն» Մուրավիէվ, այլ եւ նպաստեց անկաման Բոլոնիոյ խաղաղաւոր Կուսակալ Վիլլիսթրաքի Մարքիզին, որ կ'ուզէր Լեհերուն տալ ընդարձակ մասնակցութիւն իրրենց երկրորդ զարգացման մէջ: Բայց Կաթիկով Բոլոնիոյ մասին արդարութիւն ի գործ դնելու գաղափարէն աւելի հրապուրիչ գաղափար մը կը բարոզէ իւր ազգակցաց, այն է՝ «Ռուսացումն Ձարին Տէրութեան»: Եթէ Լեհաստանի մասին հակալեհական քաղաքականութիւնը կը պաշտպանէր, պարզիկեան գաւառաց մասին ո՛չ նուազ սաստկապէս հակադէմոս էր, եւ իրօք, Կաթիկով էր ամենէն ազդեցիկ լրագրապետն որ պառաջինն հոշակեց թէ «Ռուսիա Ռուսաց պէտք է լինի»: Գիւրահասկնալի է ուրեմն թէ ի՛նչպէս շահեցաւ թէ՛ կառավարութեան եւ թէ ժողովրդեան համակրանքը:—Կաթիկով օչ տակաւ էր կառավարութեան, եւ ժողովրդեան սրտին մէջ հայրենասիրութեան եւ ազգային գիտակցութեան կայծը կ'արձարձէր, որով դիւրաւ շահեցաւ ժողովրդականութիւն:

Կաթիկով թէեւ քաղաքական մարդ եւ հրապարակախօս մ'եղած էր, չմտացաւ իւր համարարանական յիշատակներ, եւ իւր աշակից Լէոնիդիէվի հետ ջատագովեց օգտակարական գրութիւնն», հին շեզուաց ու գրականութեանց ուսուցումը: Ժամանակին հանրային կրթութեան նախարար Կոլոզիւնի ընդդիմութեան վրայ, 1865ին Կաթիկով իրեն յատուկ ձեւմարան մը հիմնեց ի Մոսքուա, որ դեռ կը շարունակուի, «Լիկէոն Մեծ-Գուրըս Նիկողայոսի» անուամբ: Կոլոզիւնի ինկաւ յաջող տարին, եւ Կաթիկով եւ Լէոնիդիէվ յեղաշրջեցին Տէրութեան բոլոր գիմնապիտներուն դասընթացը: Գասական կրթութեան նոր օրէնքն ի գործ դրաւ Գուրոյ Կոնս, զրոյ մամբ Կաթիկովի հակառակ բովանդակ ուսու մամուլ ընդդիմութեան, եւ 1880ին, Գուրոյի մահէն յետոյ

տոյ, Կաթիկով յաջողեցաւ անփոփոխ գործարքել տալ նոյն օրէնք:

Ալեքսանդր Բ-ի սպանումէն ետքը, Կաթիկով եղաւ ծանուցեալ պետ «Ազգային կուսակցութեան», եւ Կաթիկովի ազդեցութեամբ էր որ ի գերեւ ելաւ Կոնստանտին Մելիքովի ազատական գաղափարն, որ կ'առաջարկէր բոլոր նահանգաց պատուիրակներէն բաղկացեալ տեսակ մը Խորհրդարան կազմել Ռուսիոյ երկու մայրաքաղաքներէն միոյն մէջ: Կաթիկովի այս յաղթանակ եղաւ պատճառ անկման ներքին գործոց նախարար Կոնստանտին Մելիքովի, եւրոպական նախարար Պ. Ապաղայի եւ պատերազմական նախարար Միլիուզին զօրավարի: Կարծեցեալ «ազգային» եւ յետագիմական ուղղութիւնն յիւր գաղափարակէտ հասաւ յայնժամ: Կաթիկովի առաջարկեցաւ հանրային կրթութեան նախարարութիւնը, զոր յնդուներէ, առաւել շահաւոր, առաւել պատուաբեր եւ նուազ գծուարին գտնելով Մոսկ. Ա. Կոմսոսի խմբագրապետութիւնը: Բայց Կայսեր խորհրդականի պատուակալ Կոնստանտին Մելիքովը:

Այս միջոցիս, իրեւ հետեւանք իւր քաղաքական յետադիմական ուղղութեան, Կաթիկով փոխեց իւր կրթական ուղղութիւն եւս, գերմանական-գոթական կրթութեան տեղ ընդգրկելով ծայրայեղ սլաւեան դըպրոցին ջատագոված կրթութիւնը: Կաթիկով հետեւապէս ջանաց համալել կրթական նոր նախարարն, զՊ. Տէլիեանով, ջնջելու 1865ի համալսարանական կանոնագրերն, որոց հաստատման ինք (Կաթիկով) մեծապէս նըստատած էր: Այս կրթական յետադիմութիւն եւս Կաթիկով աչքի առջեւ ունէր ոչ թէ կրթական այլ եւ այլ գրութեանց ներքին արժէքն, այլ Ռուսիոյ քաղաքական շահն, որուն պարզ գործիք մը կ'ուզէր ընել կրթական գրութիւնը:

Քաղաքագէտ մը որ հանապազ կը հոչակէր թէ Ռուսիա, գիւր արդի մեծութիւն պահելու եւ տշխարհի առջեւ աւելի եւս մեծնալու համար, պէտք է ուսուցնէ Տէրութեան այլ եւ այլ տարրերն, այնպիսի մարդ մը, կ'ըսենք, հարկաւ չէր կըրնար հաշտ աչօք նայիլ Գերմաններուն, որք, իրեւ գլխաւոր գործիք Ռուսիոյ մեծութեան, դարձ մ'ի վեր գրէթէ իրենց մեծանորէ ըրած էին Ռուսիոյ վարչական պատմները: Կաթիկով գրէթէ միշտ հակադրման եղած է, եւ բաց ի կրթական գրութեանէն, մերժած է ամեն բան որ գերմանական է: Ռուս կառավարութեան վերջին հակադրման անօրինութիւնք եւս Կաթիկովի լրագրոյն մէջ յաճախ պաշտպանուած էին, իրեւ էական՝ ուսու տարրին շահաց պաշտպանութեան համար ընդգէմ գերման տարրին:

Բարոյական խնդրոց մէջ ջերմ կրօնասէր քաղաքական խնդրոց մէջ ջերմ սլաւասէր կամ համապատեան. անտեսական խնդրոց մէջ ծայրայեղ պաշտպան-գրութեան կուսակց, եւ կրթական խնդրոց մէջ յետադիմական, — այս էր Կաթիկովի վերջնական նըկարագիրը: Ժողովրդային գործերը կըրէին ուղղակի հսկողութեան ներքեւ զնոյն նոր օրէնքներն եւս Կաթիկովի նորագոյն եւ վերջին ներք շտաբէն Այս գրութիւն պիտոյ ծառայէ որ սերտագին իւր առաջին տարրոց մէջ իւր քաղաքային եւ բարոյական յիմնադրութեան ընթացք, որք Կաթիկովի համար էին գլխաւոր յենարան արդի ուսու տեսլութեան եւ այժմեան քաղաքական կողմնութեան: 1884

Վերադարձն Օրէնքին մէջ ալ, զոր ուսու Կառավարութիւնը դոյզն ինչ փոփոխամբ ի կիր կ'առնու հայ վարժարանաց մէջ, կարելի է նշմարել Կաթիկովի գաղափարը. զի կը յիշուի թէ այդ Օրէնքով աւելի եւս ոյժ տրուած է հայ եկեղեցական իշխանութեան, ի մասին հայ մտնկուոյն կրթութեան, տըրամադրելով թէ վարժարանաց անօրէնք առաւելապէս հայ եկեղեցականաց մէջէն պիտի ընտրուին: Ռուս Կառավարութիւնն այսպէս անուղղակի կը ճանչէ թէ հայ եկեղեցականութիւնը կարեւոր դեր մ'ունի կատարելու Ռուսիոյ մէկ ու կէս միլիոն Հայերը պահպանելու համար իմացական, ընկերական ու քաղաքական ուղիղ սիւղը բանց մէջ:

Կաթիկովի հակադրման ոգին մընց զնա ջատագովելու Ռուսիոյ եւ Ֆրանսայի բարեկամութիւնն եւ մինչեւ իսկ դաշնակցութիւնն. եւ Ֆրանսացիք, որք շատ կ'ախորժին այս գաղափարէ, — զի յայդմ կը տեսնեն հաւանական միջոց մը՝ Ֆրանսոսու գաշնակցութիւն մը հանելու Գերմանիոյ դէմ, — Կաթիկովի սուգը կը բռնեն այժմ: Իւր երկրի մէջ եւս Կաթիկովի մահն ընդհանուր սուգ պատճառեց: Կայսրն իւր պատանեկութեանէ ի վեր մտերիմ խորհրդատուն եղող հրապարակագրին մահուան համար իւր խորին վիշտն յայտնեց նորա այրի կնոջ, հեռագրաւ մը յորում կ'ըսէ թէ «Ռուսիա անջինջ պիտի պահէ Կաթիկովի գերազանց արժանեաց եւ հայրենասիրութեան յիշատակն»: Իրեւ գրական մարդ, Կաթիկով կը թողու յունական փիլիսոփայութեան պատմութիւն մը, եւ մեծ բանաստեղծ Բուշնիի կենսագրութիւնը:

### ՀԱՅՔ Ի ՀՈՒՆԳԱՐԻԱ

ՁԱՄՕՇՈՒՅՎԱՐ ԵՒ ՀԱՅՔ.—ՄԱՍԹԻԱՍ ԹԱԳԱՆՈՐԿ.—ՌՕՁԱ ՍԱՆՏՈՒ

Չէի կրնար Ձամօշի հովիտէն մեկնիլ առանց այցելու Ձամօշու վարի հայաբնակ քաղաքը: Ձայն գոված էին ինձ իւր Գրանսիլվանիոյ քաղաքներուն ամենէն աւելի մաքուրն ու աղէկ կառուցեալն, եւ կը յուսայի հոն գտնել ինքնատիպ ձեւով շէնքեր, որոնք ունենային իրենց պատերուն վրայ Պարսկաստանի արեգական մէկ հեռուոր ցոլացումն: Հայկական տուները հունգարական տուներէն չեն տարբերիր ոչ մի ճարտարապետական գծով, եւ արդարեւ Օրտուպատի եւ Երեւանայ բնակարանները չեն յիշեցներ. բայց գէթ Գօլօսօվարի տանց վրայ սա առաւելութիւնն ունին որ գարշելի փոսերով շրջապատեալ չեն. փողոցներուն մէջ ընացեալ ջրակոյտներ չկան, եւ քաղաքը Ձամօշի մի կղզւոյն մէջ հանրային պարտէզ մ'ունի, դաւար պուրակով, թատրոնով եւ երաժշտական հովանակով: Այս ալ իրօք ինքնատիպ բան մ'է այնպիսի երկրի մը մէջ ուր հանրային շահն ամենեւին նկատողութեան առնուած չէ: Ասիացի հայկազանց սերունդը քիչ չգոռողանար այն հաճոյ հակապատկըով զոր կը ներկայացունէ իրենց փոքրիկ բնակատեղին, դրացի Մաճառներուն եւ Ռուսիաներուն փլատակ քաղաքներուն հետ բաղդատուելով:

Ձամօշու վարի Հայք հովիտէն սկսած են իրենց եկեղեցին, որ իւր ծանր կոնքով կը բարձրանայ ցած տուներուն վերեւ, ոչինչ

ունի թանկագին, թէեւ լուսարարը, վարմացական շատ մը բացագանչութիւններով, Ռիւպէնի կարծեցեալ մէկ իւզանկարը կը կը ցուցնէ հոն: Պահարան մը կը պարունակէ ոսկիէ ու արծաթէ բանուածքներով ծանրաբեռնեալ հին զգեստներ, որոնք ատենօք արարողութեանց միջոցին կը գործածուէին, եւ, խորանին վրայ, ի տես դըրուած են հայերէն գրքեր զորս դեռ գիտեն կարգաւ, այլ ոչ ոք կը հասկանայ: Մեր կարճ այցելութեան միջոցին զմեզ ամենէն աւելի հետաքրքրող բանը, զմեզ առաջնորդող հայուն եւ իւր որդւոյն խօսակցութիւնը եղաւ: Երկուքն ալ լի էին այն տարօրինակ ազգասիրութեամբ որ ոչ հայրենի հողէն կը ծագի, քանի որ Հայք օտար երկրի մը վրայ կ'ապրին, եւ ոչ ալ ցեղէն, քանի որ տարբեր կրօններու հետեւողք ալ յարաբերութիւն չունին իրարու հետ, այլ միայն կրօնական կապէն: Երբ մեր երկու խօսակիցներն իրենց կրօնական հասարակութեանը վրայ կը ճառէին, իրենց աչքերը կը փայլէին ուրախութեամբ: Խանդով մեզ կը ներբողէին իրենց քարոզչին գիտութիւնը, իրենց վարժարաններուն կանոնաւորութիւնն, իրենց վաճառականներուն բարեյաջողութիւնն: Երբ Հրէից վրայ տեղեկութիւններ խնդրեցի, դիտեցի թէ պաշտօն կէտին դպած էր. «Ո՛հ, գոչեց սրդին աշխոյժով, հոս անոնք չեն յաջողեր, եւ արդէն մողձացաւն անոնց կէսն սպաննեց»: Մեր հայը, թէեւ այս պատասխանէն հաճոյք չգաց, բայց պաշտած դատեց միջամտել իւր ժառանգորդին անսանձ լեզուն զսպելու համար:

Եկեղեցիէն դուրս ելնելով, մի քանի ժամ անցուցինք վաճառատուններն այցելելով, փողոցները եւ հանրային պարտէզը շրջելով, գետակին եզերքը ման գալով. բայց, մեր բոլոր պտոյտի միջոցին, անկարելի եղաւ մեզ հայուն մը տեսնել: Միայն մի անգամ, կրկին ապակիէ փեղկի մը ետեւէն նշմարել կարծեցինք իգական դէմք մը որ օտարականներուն վրայ գալտ նայուածք մը կը նետէր եւ, հանրային պարտիզին մէջ, երկայն շրջապատով երկուստուերք արագապէս փախան մեր առջեւէն: Ձամօշու վարի Հայք իրենց Արաքսի հովտին համազգիներուն չափ անգութ նախանձոտներ չեն. իրենց կիները ճշմարիտ գերութեան մը չեն պատապարտեր բնաւ: Երիտասարդ կնոջ չեն արգիլեր որ իւր հօր եւ եղբօր հետ խօսի, եւ այս կանոնին խիստ պահպանումն ապահովելու համար բերնին վրայ չեն դներ պատանք մը, տեսակ մը գայլ որ անկարելի կ'ընէ խօսիլ. բայց առանց այնքան բարբարոս լինելու որքան կը ներէին իրենց հին սովորութիւնները, դեռ զարմանալի կերպով խիստ են, եւ իրենց կիներուն կեանքը կանանցին մէջ կ'անցնի գրեթէ ամբողջովին: Քանի մը տարի յառաջ, երբ հունգարացի կառավարիչը գծել տուաւ այն մեծ ուղին որ կ'անցնի Ձամօշի հովտին մէջէն, երկրաշարիները բնականաբար ուղեցին ուղին անցունել Ձամօշու վարի վաճառաշահ քաղաքէն. բայց տեղոյն վաճառականներն, որք սակայն շատ աղէկ կը հասկանան գիւրին փոխադրութեանց էական կարեւորութիւնն, ազգուսպէս մերժեցին այն ընծայն զոր կ'ուզէին տալ իրենց: Ար վախճային որ ուղին, օտարականներ բերելով, իրենց կիներուն հետաքրքրութիւնը չ'աւելցունէր, անոնց շտաբ ճամբորդութեանց եւ աշխարհ տեսնելու փափաքն, եւ զանոնք ունայնամիտ եւ պջրող չընէր:

Վերջապէս շահեցան իրենց դատն ի շնորհս իրենց ոսկիներուն, եւ իրենց քաղաքն անուղղակի կերպով միայն կը յարի մեծ ուղիներու ցանցին՝ կաղամախներու երկար ծառուղիով մը եւ Զամօջի վրայ ձգուած փայտեայ կամուրջով մը։ Արդեօք բարեբախտութիւն պիտի ունենան նաեւ ազատիլ այն երկաթուղիէն որով կը սպառնան անոնց, թէ ոչ շահասիրական ոգին, զըրգուուելով ի սես չոգեչարժ մեքենայից եւ կառաց, իրենց կարծիքը փոխել պիտի տայ անոնց։

Ինչ որ ալ ըլլայ, հաւանական կ'երեւի թէ քիչ ատենէն հայերը Գրանտիլվանիոյ զանազան ցեղերուն մէջ որոշ խուճի մը կազմելէ պիտի դադրին։ Անոնց ընտանիքները քիչ բազմութիւ եւն, մանաւանդ Ռուսիանացոց ընտանիքներուն հետ բազդատելով միանգամայն դէպ ի Բէչլա, Վիէննա եւ Արեւմտից միւս մեծ քաղաքները գաղթականութեան յարատեւ շարժում մը անոնց թիւը կը նուազեցունէ։ Վերջապէս, մնացողները, թէեւ ստէպ կը ճանչուին իրենց ծանր սեւ մազերէն, նշածեւ աչքերէն, թուխ դէմքէն, թանձր շուրթերէն, կամաց կամաց կը հունգարանան. կորսնցուցած են իրենց լեզուն, կը փոփոխեն իրենց բարբերն, եւ իրենց պատմութիւնը կը սկսի խառնուիլ Հունգարացոց պատմութեանը հետ որք զիրենք ընդունած են իրենց քաղաքին մէջ։ Այդ հունգարացիան այլանդակ մէկ օրինակը մեզ ներկայացաւ մեր կարճ պատմութիւն միջոցին (1875)։ Ազնւուական դիմօք պարոն մը դէպ ի մեզ յառաջացաւ ամենասիրուն ժպտով մը եւ մէկ քանի քաղաքավարական խօսքեր ուղղեց մեզ։ Այդ անձը մեծութեան խնկուածքէն բռնուած հայ մ'է. բայց փոխանակ երեւակայելու թէ առասպելեալ Հայկն, աստուածային Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը կամ Հայոց պատմութեան մէկ ուրիշ երեւելի անձն է, ինքզինք Մաճառաց Մատթիաս արքային տեղ դրած է։ Հունգարիոյ փառաւոր անձնաւորութեանց մէջէն ընտրած է իւր դիւցազնը։

Եթէ պատիւ ունեցանք «Մատթիաս թագաւորին կողմէ շնորհալի ողջոյն մ'ընդունել», ընդհակառակը չմտաբերեցինք իսկներկայանալ երկրին ամենէն աւելի երեւելի անձին, հոչակաւոր Ռօզա Սանտօսին, որոյ անունը բովանդակ Հունգարիոյ մէջ հնչած է, ինքն եղաւ ամենէն աւելի խիզախ Պեթեբը, ամենէն աւելի յանդուգն աւազակն որ Բուշայի բնակիչըը դողացուցած ըլլայ երբեք։ Սառսուս կը զգային անոր անունը լսելով, բայց կը հպարտանային տեսնելով որ Հունգարիա կեանք տուած է այսքան քաջ մարդու մը։ Երբ անկախութեան պատերազմը ծագեցաւ, աւազակ ըլլալէ դադրեցաւ նա՝ դիւցազն գառնալու համար։ Բէթեօֆի անոր քաջագործութիւններն երգեց, եւ բոլոր ճամբարներուն մէջ յանգեցրանք կը հնչէին ի պատիւ Պեթեբին։ Եթէ ռազմադաշտի մը վրայ մեռնելու բախան ունեցած լինէր, վիպասանը զինքը զրեթէ պիտի աստուածացունէին, անիրաւութեանց յարգարիչ մը պիտի ներկայացունէին զայն, արդարութեան ասպետ մը որ դաշտերը կը շրջէր պատժելի բռնաւորներ եւ պաշտպանելի անմեղներ փնտռելու համար։ Գժադգաբար ողջ մնաց եւ օր մ'ալ բերդէն դուրս ելաւ։ Երբէն պարզ չարագործ մը դառնալով, գողերու եւ մարդասպաններու խումբի մը գլուխն անցաւ, եւ երբ վերջապէս յաջողեցան ձերբակալել

զայն, խղճին վրայ քանի մը հազար ոճիրներու բեռն ունէր, բեռ դր սակայն կը կրէր ամենայն թեթեւութեամբ։ Պէտք եղաւ դարձեալ բանա դնել մեծ մարդն եւ Զամօջու վրայ բանաը պատիւ ունեցաւ ընդունիլ զայն իւր հիւրերուն շարքին մէջ։ Թերեւս Ռօզա Սանտօսի խանդավառ բարեկամներն էին որ, մաղձացաւին ամենաստիկ ժամանակը, արձակել տուին հունգարական երեք քաղաքներու բանտարկեալները, պատրուակելով թէ համաճարակ հիւանդութիւնը պիտի կարենար բանտերուն մէջ գտնել կեղրոն մը ուսկից գար ապա վարակել ամբողջ երկրին մէջ։ Բայց եթէ այդպէս է, Զամօջու վրայ Հայք նենգաւորաց տարածած լուրերուն առջև կըրցած են փակել իրենց սկանչն, եւ Ռօզա Սանտօս մնացած է փականքի տակ։

Է. Լ. Բ. Գ. Լ. Ի. Թարգմ. Մ. Բ. Ս. Գ. Լ. Գ. Լ. Ն. Ս. Ս. Ն. Ս. Ն. Ս. Ն.

**ԳՍԻԱՌԱՅ ՎԻՃԱԿԸ**

Ծածկեալ ցաւերն անդարման կը մնան. ուստի պարտք կը համարիմ ինձ՝ ազգ. մամուլի միջոցաւ, ազգին ու անոր զեկն ի ձեռին ունեցող անձանց ուշադրութեան ներկայացնել բազմաչափ նահանգի մը ազգային տխուր վիճակը։

Տրագիկոնի կուսակալութեան ճանկի նահանգը կը պարունակէ երկու հազար տան մօտ հայեր, որոնք տուրեւտով ըզբաղելու համար, Օսմանեան Ասիոյ ներքին այլ եւ այլ գաւառներէն գաղթած են այս ծոցեղերեայ նահանգն։ Այս բազմազան գաղթականութիւնը թէեւ նահանգիս այլ եւ այլ կողմեր ցրուեալ, սակայն գլխաւոր քաղաքներէն՝ Սամսոնի, Պաֆրոյի, Զարչամալայի, Իւնեայի, Թէրմէյի ու Ֆաթիցայի մէջ բաւական ամփոփ կերպիւ խմբուած լինելով, իրաւամբ կը պահանջուի որ՝ այս քաղաքներէն իւրաքանչիւրն ազգային քան զարդիս լաւագոյն վիճակ մ'ունենայ։ Սոյն վեց քաղաքներէն ամենն ալ՝ բաց ի եկեղեցիէ, ունին իրենց ազգ. ուրոյն նախակրթարանն, որոց մեծագոյն մասին վիճակը — ցաւալի է ըսել — պատիւ չբերեր ազգին։ Միայն Սամսոնի ու Իւնեայի վարժարանք քիչ շատ բարեկարգ են, այն ալ ի շնորհս տեղացոց ջանից միայն, քանզի՝ ինչպէս հետեւեալ տողերուն մէջ պիտի պատմեմ, նահանգն ամբողջ Ազգ. կեդր. վարչութեան հոգածութիւնը չի վայելեր դժբաղդաբար։ Թողով զՖաթիցա ու Թէրմէ ուրտեղի հայք այնքան բազմութիւ չեն, անցնիմք նկարագրել՝ զիւրերոջն հանդերձ հազար հայ առն ունեցող Զարչամալայի և երեք հարիւրի մօտ հայ ընտանիք պարունակող Պաֆրոյի ազգ. տխուր կացութիւնն, զոր ըստ արժանւոյն պաշտելու համար բաւ է ըսել թէ առաջնոյն ազգայնոց մէջ ժամանակէ մ'ի վեր տիրած գժտութիւնը թէեւ մասամբ հանդարտած լինել կը թուի, սակայն վարժարանն՝ որ տարիէ մ'ի վեր խիստ ցաւալի վիճակի մէջ եւ գրեթէ փակուած է, տակաւին կարելի չէ եղած բարեկարգել իսկ երկրորդին ազգ. նախակրթարանն ալ՝ որ առաջնոյն բազդակից էր ժամանակէ մ'ի վեր, մի քանի ողջախոհ ազգասէրներու ձգանց շնորհիւ տակաւին նոր բացուած է, եւ կը կասկածուի որ մի՞ գուցէ բարեկարգութեան այս առաջին քայլը խոչընդոտներու հանդիպի. վասն զի Պաֆրոյի ազգ.

կնճառախնդիրներն՝ յորոց գլխաւորն է նախորդ Թագ. խորհրդականաց համարատուութիւնն որ Ամասիոյ Սաւլ. Տեղապահին յախուռն ընթացքով աւելի կնճառեցաւ քան լուծման մերձեցաւ, տակաւին անյոյժ կը մնան։ Եւ միթէ այս հայտարար վայրեր՝ իրենց ազգ. պէտքերն հոգալու բաւական դրամ ու գործնական կարողութիւն չունին։ Համոզուած եմ ու կրնամ ապացուցանել որ ունին, կրնամ հաստատել նաեւ թէ Սամսոն եւ Իւնեա ալ՝ որոց ազգ. գործոց ընթացքն առաջնոց հաւասարելէ հետի է, կրնան աւելի լաւ եղանակաւ տնօրինել իրենց ազգ. գործերն։

Թէ ի՞նչ է իրաց այս տխուր կացութեան պատճառն. անցնիմք պարզել զայս։

Երկու հազար տուներէ բաղկացեալ այս հայ գաղթականութիւն՝ անպաշտպան եւ լքեալ հօտ մ'է, եւ անդարձեալական ամերիկեան մարդ որսներուն պատրաստ որ մը։ Զինքը բաղկացնող այլ եւ այլ գաղթական կարգներն եւ իւր մէջ գտնուած այլ և այլ բաժանումները սիրաշահելով միացնելու կարող բանիբուն առաջնորդի մը խնամոց շատ ու շատ պէտք ունեցող այս ժողովուրդ բնաւ Ազգ. Պատրիարքարանի ուշադրութեան առարկայ եղած լինիլ չի թուիր։ Այս բազմութիւ հայեր՝ թողուք որ յատուկ առաջնորդ մը չունին, այլ եւ ուրիշ ո՞ր եւ է գաւառի մ'առաջնորդական իրաւասութեան տակ ալ չեն գտնուիր։ Սամսոն ու Պաֆրոյ՝ հանգուցեալ Երեսնամի պաշտօնավարութեան ատեն ծագած խռովութիւններէն ի վեր, բաժանեալ են Ամասիոյ վիճակէն եւ ցարդ անգլուխ կը մնան։ Զարչամալա եւս՝ որ իւր շրջակայիւքն առաջնորդական ուրոյն վիճակ մ'է եղեր, անկախութեան նոյն ցաւալի կացութեան մէջ է. նոյնպէս իմա և միւսներն։ Սոյն քաղաքացիական գերիցունք՝ թէեւ առաջնորդական փոխանորդի տիտղոսը կը կրեն, սակայն սոյն տիտղոսը լոկ անուանական է, քանզի այդ Արեւալարք՝ ինչպէս պատարաչի ատեն ո՞ր եւ է առաջնորդի անուան յիշատակութիւն չընելով հանդիսաւոր կերպիւ կ'ապացուցանեն, իրենք ալ չեն գիտեր թէ ո՞ր տաղանորդին փոխանորդն են։ Տեսնուեցաւ, արդ որ իւրաքանչիւր քաղաքի ազգ. գործոց տնօրինութիւնն ի ձեռս ժողովրդեան միայն մնացած է, ուստի՝ ի պահպանութիւն ազգ. իրաւանց ու շահուց, կը մնայ մեզ մաղթել որ դոցա մէջ՝ զմիմեանս սիրաշահելու եւ ազգ. գործերը բարեկաւ եղանակաւ վարելու կարող արտի ու մտաց տէր անձինք եթէ կան, երկինք բազմացնեն զանոնք, եթէ չի կան՝ Աստուած այնպիսիներ յարուցանէ. . . ի քարանց, քանզի առաջնորդական պատու յուսալ անկարելի է։ Նահանգիս բնակիչք՝ ուրոյն կամ միասին դիմում ըրած են քանիցս Ազգ. կեդր. լիցարութեան եւ իրենց սոյն ցաւոց պարտախնդրած. բայց դժբաղդաբար իրենց ձայնն անխելի մնացած է։

Իրաց այս տխուր վիճակին բնական հետեւանքը կը լինի միայն աշակերտաց օտար վարժարաններ յաճախելն եւ ազգային ու կրօնական զգացմանց թուլացումն։

Այս ամենն՝ ճանկի նահանգին համար ձեռնհաս առաջնորդի մը պէտքն զգալու կընեն. եւ ես՝ այս մասին առ այժմ այսքան գրել բաւական համարելով, կը վերջացնեմ գիրս ու կը մաղթեմ որ մեռեալ տարի լինելու չի գառապարտուելով, արդիւնք մի յառաջ բերէ ի նպատակ այն ազգայնոց որոց ցաւալի կացութիւնն ոչ նուազ վիշտով նոյն կարողութիւ վերողրեալ տողերուն մէջ։

Տ Ե Ղ Ա Գ Ի Ր Ա Կ Ա Ն

Զ Ի Լ Է

ԹՕԲԱԹ, 10 յուլիս

Զիւն՝ ընդարձակ դաշտի մը մէջ բլուրի մը շրջապատն հիմնուած է: Կը վերաբերի Թօրթի սանձագին, ուրկէ հետի է 12 ժամ դէպ ի արեւմուտք: Իբրեւ հին ինչ՝ կայ այդ բլուրին վրայ մի հին պարիսպ գրեթէ 500 մեթր շրջագոտով. այս պարիսպ հակառակ իւր այնչափ հաստատուն շինուածքին այժմ՝ կիսովին փլատակ եղած է, որու ներքը մի քանի կողմերէ իբր դիտարան պատին հաստութեան մէջ սենեկի նման խորշեր կան, ուրկէ կը դիտուի Զիւնի դաշտը: Կը յուսացուէր որ այս պատին ներքը կամ դուրը գտնուէր ո եւ է արձանագրութիւն, սակայն իբր մի հին նշան պատին արտաքին կողմը բարձրը գրուած մի խաչէ զատ բան չի տեսնուիր: Կըսեն թէ հին գրերով արձանագրութիւն կայ եղեր մեծ դրան արտաքին կողմը. սակայն զայն զժբաղդարար ջարդեր են եւ իրօք այդ արձանագրութիւն պարունակող բարին տեղ այժմ պարսպ է: Ուրիշ կողմեր ալ արձանագրութիւն ըլլալը կը յուսացուի. քանզի կը տեսնուին թուրքերէն գրուած բարեր՝ որք պատին մէջ ուրիշ բարի տեղ գրուած են. շատ հաւանական է որ այդ բարին տեղ գտնուած նախկին բարն հին արձանագրութիւն պարունակէր: Այս բլուրէն զատ գարձեալ դաշտին մէջ բազմաքէն 3 քառորդ ժամ հետի ուրիշ բլուր մը փորուելու ժամանակ հին բարեր եւ արձաններ գտնուելը կը պատմեն, որոց մէկ օրինակը բերուած է Հայոց գերեզմանատունը: Այս արձան փորելի դիրքով կանգուն պատկեր մ'է ձեռքը կուրծքին մօտ գաւաթ մը բռնած եւ գլուխն ալ թուրք հօծաներու պէս բան մը փաթթած: Այս արձանին բրիտանական ժամանակէն առաջ լինելը կասկած չի վերցնիր. խիստ հին է, եւ վրան բրիտանական ժամանակի յայտարար մի նշան չի տեսնուիր:

Այս քաղաք զարդիս վաճառաշահ եւ այս նահանգին կարեւոր քաղաքներէն մին է: Աւելի 4000 տուն բնակիչ որ կը բաղկանայ թուրք, հայ եւ գնչու հասարակութեանէն. հայերը 400 տուն են. գնչուք 40-50, մնացեալը թուրք են: Յետոյ իմութեան մասին երկու ազգերն ալ (թուրքերն ու հայերն) իրար կը գերադասեն. մանաւանդ հայերը խիստ տղէտ ու անհոգ մնացած են: Ասկէ առաջ հոս եկող դաջող առաջնորդներն ալ գրեթէ բնաւ հոգ չեն տարեր այս տեղերու, ոմանք սրգողելով եւ ոմանք անտարբերութեամբ: Մեր առաջնորդներէն շատեր կը զանգատին հայ ժողովուրդէն ու կը պահանջեն որ ժողովուրդն ամեն կերպով պատրաստուած ըլլայ: Առստի երբ այսպէս տակաւին անկիրթ ժողովուրդի մը կը հանդիպին՝ մէկէն ի մէկ կը վճատին ու երես կը դարձնեն, առանց մտածելու որ ամենէն աւելի այսպիսիներն ուղղութեան բերել է իրենց դորձը: Պատրաստուած ու կիրթ ժողովուրդ մը առանց առաջնորդի ալ էրնայ կառավարուիր: Ահաւասիկ այս կերպով Զիւնի պէս կարեւոր տեղ մը որ յառաջդիմելու ու զարգանալու համար ամեն դիւրութիւններն ունի՝ այսքան տարի երեսի վրայ կը մնայ. ազգային իրաւունքներ կը կորստուին թաղական կոչուող մի քանի

չահախնդիրներէ ի շնորհս մեր անհոգ առաջնորդաց: Ասկէ 2-3 ամիս առաջ Թօրթի նորընտիր տեղապահ Ս. Հայրը՝ Մամբրէ վարդապետ Բզնուէի՝ որ արդէն Նիքսարի մէջ իւր ցցուցած ջանիւք ու խոհեմ կառավարութեամբ ժողովրդեան համարուելը գրաւած էր՝ այն տեղ երթալով Թ տարիէ ի վեր ազգային տրոց ու եկամտտից դորդեան հանգոյց դարձած հաշիւները կարգադրելու ձեռնարկեց, որուն համար կանխաւ քանիցս ուրիշ առաջնորդաց հանրադրերով դիմած ու կարգադրուելու պահանջած էին, բայց դժբաղդարար առաջնորդը իրենց հանդիստը չվրդովելու եւ կամ թերեւս ապագայ վնաս մը չկրելու հեռատեսութեամբ՝ անտալով թաղականաց սուտերուն՝ ժողովրդեան ազգազակը իրենց կոկորդին մէջ մարեցնել տրուած են: Մամբրէ վարդապետ ի սկզբան բազցրութեամբ կամեցաւ առնել հաշիւները: Սակայն թաղականք վարժուած լինելով չազիպազիւթեամբ եւ գործը երկարաձգելով առաջնորդներն յուսահատեցնել ու այնպէս ճամբելէ այս ընթացքը բռնեցին եւ այս անգամ Սակայն Մամբրէ վարդապետ յայտնելով որ իւր պաշտօնն է ազդին իրաւունքն ու պատիւը պաշտպանել՝ յայտարարեց որ առանց հաշիւն առնելու եւ առանց հասկնալու թէ այսքան տարիներէ ի վեր գոյացեալ եկամուտը ո՞ւր գացած են, չսխախտի մեկնի ժողովուրդն ալ միաբերան ազգականք թէ անկարելի է, չենք թողուր, մինչեւ որ մեր հաշիւները չհասկնանք. ուստի հաշուետես մասնախումբ մը կազմուելով հաշիւները տեսնուեցաւ եւ 40,000 դրուչէն աւելի ստակ թաղականաց կոկորդն անցնելն եւ տեսակ տեսակ զեղծումներ գործուելն հասկցուեցաւ, որոնց մանրամասն պատմութիւնն հոս զանց կ'առնում պարզ թղթակցութեան մը շրջանէն դուրս չենելու մտօք: Ազգը բաց ի եկեղեցոյ մէջ գոյացեալ հասոյթներէ տարուէ տարի 300 օսմ ոսկի կալուածներէ կ'ընդունին: Այս գումար ալ աւելի սխախտուելով ազգին առաջին կալուածն եղող Պէտէմթանը ապօրինաւոր կերպով վարձու տրուած չիլուէր: Ամեն տարի շատ խանութպանք կ'ուզեն ուրիշներու կրկինը վաճարել ու իրենք նստիլ ազգին խանութներուն մէջ. բայց թաղականք առանց աճուրդի գրութեան իրենց ազգականներուն կուտան ամենացած գներով, եւ չեն անսար ժողովրդեան որ բարձրաձայն կ'ազգականք թէ ազգին իրաւունքը կը կորսուի: Այս տարի տեղապահին երթալէն առաջ արդէն մուրհակներ տրուած առնուած լինելուն, ուրիշ տարիներ այս կերպ չլինելու համար այժմէն հրահանգ տուաւ Ս. Հայրն ու լուծեց թաղականները քանոնք անկարող ու զեղծումներ գործող հոչակելով եւ նոր ընտրութեան համար հրահանգ տուաւ:

Այս տեղի վաճառականութիւնը կետարացիներու ձեռք է. բնիկներն հողատէր են: Արհեստներ ծաղկած չեն. գլխաւոր հասոյթն է ցորեան, գարի, սիսեռ, ափրոն եւ ուռփ որոցմէ մեծ քանակութեամբ օտար երկիրներ կը շրջուին: Միջին հաշուով տարին հարիւր հիսուն հազար ոսկոյ ապրանք դուրս կը շրջուի այս քաղաքէն:

Գ. ՄԱԶՄԱՆՆԱՆ

Է Ֆ Է Ն Տ Ի Ն

(6)

(ՆՈՐԱԿԷՊ)

Ե.

Մի քանի օրեր յետոյ, արդարութեան ատենին առջեւ կը տեսնուի երիտասարդ, հազիւ քսան քսաներկու տարեկան տղա՝ գոյն ու դալկաղէմ կին մը. իւր դիմաց վրայ նկարուած է վիշտն ու ցաւն իւր ամենէն տխուր գոյներով եւ գեղեցիկ այլ խոսուցեցաւ ու նուազած աչեր կը պատկերեն իւր հոգեկան ու մարմնական կացութիւնը. կը սեղմէ մանկիկ մը իւր գըրկաց մէջ, սիրուն, ժպտուն, անմեղ հրեշտակ մը որ իւր յոյր ու փափկիկ թաթիկներով կը դգուէ իւր մօր հիւժեալ այտերն եւ կարծես կ'ուզէ սրբել այն արտասուաց կաթիլներ որք յորդառատ եւ անընդհատ կը թափին մայրիկին աչերէն:

Կը ժպտի մանուկն, կ'արտասուէ մայրիկն. ինչ տխուր եւ սրտաշարժ հակապատկեր:

Ո՛հ, դժուար չէ գուշակել թէ մահատուորդ մը տակաւ սկսած է կրծել իւր սիրտն ու թոքեր, եւ գուցէ ոչ նուազ մահատու որդեր՝ կանուխէն կրծած ու մահած են իւր ընտանեկան ու ընկերական անդորրն ու հանգիստ:

Չէք կարող երեւակայել թէ՛ որչափ սրտաշարժ ու սղջխարշ է տեսնել մայր մը որ չէ կարող մասնակից լինիլ իւր անմեղ թոշնիկին ժպիտին եւ երբ ուրախութեան ճիւղ մը կ'արձակէ նա՛ յուսահատ եւ տխուր հառաչանքներով կը պատասխանէ միայն իրեն:

Գողգոթուն են իւր ձեռքեր եւ կի՛տ իւր ոտքերն. հազիւ կարող է կորբամակ, փոքրիկ ու յամր քայլերով յառաջանալ եւ բազմիւ այն աթոռին վրայ որ կը շնորհուի իրեն մարդասիրաբար:

Առ ընթեր կանգնած կը տեսնուի դաժան ու անպատկառ երիտասարդ մը որը դէմքը մրտաձ են մուլութեան ու անբարոյականութեան սեւ սեւ կնիքներ. վրէժխընդ իր ակնարկ մը կը նետէ չորս կողմն և արհամարհանօք կը պատէ իւր սագայէեան դիմակ երբ իւր ժանտափուտ աչեր կը հանդիպին այդ թշուառ կնոջ եւ իւր տարաբաղդ որդեկին:

Իսկ կինը՝ գլխիկոր՝ կ'արտասուէ շարունակ չհամարձակիր բարձրացնել ականողիքը. կարծես մահապարտ մ'է եւ չուզեր տեսնել կախաղանն որոյ մօտ կը գըտնուի:

Պատմեցէ՛ք, պարոն Միհրան, կ'ըսէ նախադա՛ սրբազանն երիտասարդին եւ երիտասարդն երկար շունչ մ'առնել յետոյ կոշտ ձայնիւ, բարկացայտ աչերով եւ մարմնոյ ու ձեռքի անձա՛հ շարժումներով մանրամասնօրէն կը պատմէ այն ամօթալի պատմութիւնն՝ զոր Պողոս աղբար սակաւիկ մի բողբոկեալ եւ պատշաճ լեզուաւ նկարագրած է արդէն. չ'ոռնար զարգարել իւր ամբաստանութիւնը բիւրաւոր երգումներով, անէժքներով եւ երբեմն հայհոյանքներով իսկ եւ ահա այն եզրակացութիւն որում կը յանգի:

Սրբազան Հա՛րը, կ'ըսէ, այս օրուան օրս հաստատուած եւ լիովին ապացուցուած է թէ՛ այն կինը զոր կը տեսնէք բազմած սա աթոռին վրայ, կատարեալ

անբարոյական, լիտի եւ անպարկեշտ մ'է . այդ ծանր եւ աններելի յանցանք արտաւորեալ կին մը , կրօնական ու քաղաքական օրինօք բարոյութիւն դատապարտեալ կին մը կրնայ ո՛ր եւ է իրաւունք եւ օգնութիւն ակնկալել այնպիսի մէկէ մը որ առանց գեանին տակն անցնելու չլինար նորա ա նունն իսկ բերանն առնուլ :

Նախորդ պատկառելի ժողովն , ո՛ր եւ է միջոցաւ չէի կարողացած եւ յարգած համոզել , խօսքերս չէին կրցած մտնել իրենց ականջներէն ներս եւ ազդել անոնց խղճին ու սրտին վրայ . դո՛ւ եւ ուրախ եմ որ այսօր ձեր առջեւ կը գտնուիմ եւ առիթը կը ներկայանայ որ ինձ հետ հարիւրուոր ճշմարիտ վիպիներ հաստատեն թէ՛ այս կինը կատարեալ վատաւարաւ պրօն , կ'մ'է եւ նմա հետ կենակցիլն ո՛չ միայն ամուսնոյ մը՝ այլ ո՛ր եւ է մէկու համար արատաբեր . թէ ներքի չէ՛ , թէ Աստուած ալ չհաճիր , որ այլ եւս կինս կոչեմ զայն եւ թէ այն դըրամական օգնութիւն , զոր սխալմամբ եւ հապճեպ որոշմամբ մը իրեն ընելու առաջարկուած եւ հրամայուած էր , բոլորովին անարդար եւ անտեղի է յայտնեալ : Ներքեցէ՛ք , որ համարձակիմ պահանջել նաեւ , թէ այժմէն պէտք է նկատէք զիս իրբեւ ամուրի երիտասարդ մը , ամենակատարեալ իրաւամբ :

Երբ Միհրանիկ կ'արտասանէր այդ խօսքերը պատուելով իւր խաչափողն . եւ ըստ երեւոյթին արգար սրտնուութեամբ կը վառուէր ո՛ւր կը վառէր պատկառելի ժողովականները , կը մարէր զժբազդ եւ հիւստանդոտ կիներ . չէր կարող այլ եւս ազաւնեակի մը չափ թեթեւ որդեկին ծանրութիւնը կրել իւր կեանքացեալ եւ ուժաթափ բազկաց վրայ . ծառաներն առին իսկոն մանկիկն իւր ձեռքէն որ իւր մօր արտասուօքը թաթառուն կը շարունակէր ժրպտուն ու զուարթ դիմօք ծծել իւր փափուկ ու տառուկ թաթիկները :

—Մը՛ յուզուի՛ր , որդեակ իմ , մի՛ յուզուիր այդչափ , բաւ Սրբազանն արգահատանօք՝ յօսքն ուղղելով այդ ողորմելի կնոջ , խօսէ՛ , եթէ անմիջ պաշտպանութեան համար ունիս բեղիք մը :

—Շատ . . . Սրբազան , հայր , խոստ չատ . . . պատասխանեց նուազեալ ձայնիւ :

—Քիչ կը ջուր ա կին Չապլիկ , ըսաւ ծառաներէն միոյն որ անմիջապէս կատարեց Սրբազանին հրամանը :

Չապլիկ իւր գոզոգոզուն ձեռքերով պահ մը աշխատեցաւ ցամբեցնել իւր աչերն ու այտերն եւ ուժից մի ջրով թրջեց իւր շորոցեալ բերանն . իւր երակաց մէջ գտնուած մի քա ի արեան հազուադիւր կայրակներ մի քիչ օգեւորեցին իւր պարկաշար այտերը՝ գունատ վարդի գունովն եւ գերբնական ճգամը բժարուելով իւր մարմնոյն մէջ ցրտած սղանց գոտիներէն փշուր ներն , սխառ պրօպիս յոտանելանեղ ու անկեղծ ճշմարտութիւնը :

Սրբազան շարժուաւ յառաջ եւ ազու ձայնիւ մը , չափ տրեւս պատմել ձեզ ու կորագրել ժրմեակն ու առաջարկու վատարտիտ կ'կր ու լին յոր ու կը գրտնուիմ երկար ափն ըն ի վեր , զժբազդաբար . չափ տրեւս թէ բարեկեցի մարմնական ու հոգեկան ցարձակ զտաց պատճառաւ յորո . . . մի փոքր ունի եւ ոյժաւ չափ տրեւս ձեռն . . . կ'անգուժ ու մտաւառ արդ . . . մի քանի իսկ կը կրճէն սրտաւ . . . որ . . . ի մէջ կուս կը պատարտուե . . . ց . . . բնայ բնկե-

րակցաց : Այո՛ , չափ տրեւս այդ ամէնուն վրայ , զի դուք , Ս . Հարք , կը տեսնէք , ձեր աչերովն իսկ կը տեսնէք զայն եւ ձեր ահանջներով կը լսէք նաեւ մի մահադոյժ ձայն , մի տխուր հրաւէր ընդ հուպ վայելելու գերեզմանի յաւիտենական հանգիստն եւ անտգիւտ երջանկութիւնը :

Չափ տրեւս պատմեմ ձեզ նաեւ կենացս պատմութիւնը . քսան երկու տարուան պատմութիւն մը շատ երկար է անտարակոյս : Տխուր է այն :

Չափ տրեւս ըսեմ՝ թէ ամբողջ կենացս մէն մի օրուան արեւուն հետ ծնած է նաեւ նոր ցաւ մը , նոր դժբաղդութիւն մը . թէ չեմ ունեցած վայրկեան մը յորում վայելած ըլլամ անխառն մի ուրախութիւն եւ թէ հոգւոյ կոծն ու սրտի խոցն յար եղած չըլլան ինձ բաժին :

Է՛հ , թերեւս երկնային երջանկութիւն մ'ինձ կ'սպասէ . . . :

Այլ պիտի ջանամ սրբել այսօր այն ամօթալի ազուն՝ զոր վայրագ ու գաժան ձեռք մը չէ խղճացած քսել անբիժ ճակտիս վրայ . պիտի տեսնէք թէ ինչ քսամբելի ուրօգայթ մ'է լարուած զրկելու համար զիս ամենաչնչին գումարէ մը զոր արդէն բնաւ չեմ ստացած . . . եւ միակ միւթարութեանէս . . . անբիժ ու անարատ պատուէս նաեւ . . . :

Սոյն պահուն Չապլիկ աչերէն հոսող արտասուքը թրջեցին տախտակամաճը . մի քանի վայրկեան հանգիստ խնդրեց նախագահ Սրբազանէն իւր սրտածմբիկ պատմութիւնը շարունակելու համար եւ շնորհուեցաւ իրեն :

Երբ մէկ կողմէն Չապլիկ սրտէն արին եւ աչերէն արտասուք թափելով կը պատմէր իւր ամենադառն կենաց պատմութիւնը , Միհրանիկ անպատկառ կը խնդար եւ կոչտ շարժումներով ու կցկուտը խօսքերով կ'ընդհատէր այդ սրբագութիւնը :

—Քեզ մտիկ ըրինք անգամ մը , ըսաւ Սրբազան նախագահն , այժմ կարգն անտրն է , պէտք չէ ընդմիջես զինքը . թող հանդարտ սրտէս զի եղելութիւնն իրմէն ալ լսենք :

—Ներքեցէ՛ք , Սրբազան , պատասխանեց Միհրանիկ , կ'երեւայ թէ դուք ալ ձեր նախորդներուն նման իւր խօսքերուն ականջ կ'ախելու կը պատրաստուիք : Ծառայ եմ , Սրբազան , տեսած էք յանցաւոր մը , մեղաւարտ մը որ այսպիսի ատենի մ'առջեւ ճշմարտութեամբ իւր մեղքերը խոստովանիլէ թէ իւր խոստովանահայրն եղած ըլլայիք , Սրբազան , դարձեալ այս տեսակ անպատկառ խոստովանութիւն մը կ'երդնում որ չափ տրեւս Չեմ գիտեր որ իւր մեղաւարտութիւնն , իւր յանցաւորութիւնն ալ տարակոյս կը վերցնէ՞ . թող ես սխալ տեսած , կոյր եղած ըլլամ կրնա՞ք ըսել որ զիս չըմպատող հարիւրուոր մարդիկ ալ այդ վիճակի մէջ կը գտնուէին եւ . . . :

—Ըսինք թէ բեղ մտիկ ըրինք անգամ մը , պէտք է որ զինքն ալ լսենք , արդարութիւնն այդպէս կը պահանջէ :

Չապլիկ ժողովեց նորէն ինքզինքն եւ իւր տխուր պատմութեան թելը ձեռք առաւ :

(Մնացեալը յաջորդ խօսք)

ԹԱԼԻԼԷ

**Ք Ա Ղ Ո Ի Ա Ծ**  
Շ Ա Բ Ա Թ Ա Կ Ա Ն , Լ Բ Ո Ց  
Յուլիս 25էն Յուլիս 31

**Ա Ր Տ Ա Ք Ի Ն**

Քօպուրկի Ծերտինանտ իշխանն՝ առանց սպասելու մեծ Տէրութեանց միաձայն հաւանութեան իւր ընտրութեան վաւերացման համար , Պուլկարիոյ արտաքին գործոց նախարար Պ . Նաչչվիչի հետ ճամբայ ելած է Պուլկարիա երթալու համար եւ այսօր Ռուսնուզ կը հասնի : Պուլկար ժողովուրդը պատրաստուած է փառաւոր եւ եռանդագին ընդունելութիւն մ'ընել իւր նորընտիր իշխանին որ կիրակի օրը Գրնովայի Ազգ. ժողովոյն առջեւ սահմանադրական երդումն ընելէ յետոյ , պիտի հռչակուի իշխան Պուլկարիոյ : Յայնժամ խնամակալաց եւ նախարարաց պաշտօնը պիտի դադարի եւ իշխանը նոր նախարարութիւն մը պիտի կազմէ :

Պերլինէ առ Թայգու ուղղեալ թղթակցութիւն մը շատ ձգտեալ կը ներկայէ կապութիւնն ընդ մէջ Յրանապի եւ Գերմանիոյ , սահմանադրաց վերջին միջոցակետուն պատճառաւ :

Անցեալ կիրակիէ օր հրոյ ճարակեղան Լոնտոնի նորածնութեանց Հուսայիլ մեծ վաճառատունը որք Անգլիոյ ամենամեծ վաճառատուններն էին եւ կը գործածէին քանի մը հազար պաշտօնեայ : Այդ հրդեհին մէջ եօթն հոգի մեռան եւ 18 հոգի վիրաւորեցան : Եղած վնասը կը հասնուի իւր կէս միլիոն ոսկի :

Քաղքօֆի յուզարկաւորութիւնն յոյժ պատկառելի հանդիսիւ կատարուեր է Մոսկուա ամբողջ թեւերուն վրայ բարեկեալ տարեր է մեծ հայրենասիրին դազազունն : Այս պարագայիս մէջ Յրանապի համակրալից զիրքը շատ ջերմ տուգորութիւն գործեր է ի Ռուսիա : Պ . Քաղքօֆի մարմնոյն անդամազնութենէն յայտնուեցաւ թէ մահուան պատճառ եղած է ստամոքի քաղցիկէ մը որ միանգամայն վնասած էր սրտին :

Հանգուցեալ Պ . Տէրբէրիսի տեղ ի տալիոյ նախարարապետ անուանեցաւ Պ . Քրիսթի :

Տէրբէրիսի յուզարկաւորութիւնը կատարուեցաւ յոյժ շքեղ կերպիւ : Թագաւորին եղբայրը , նախարարը եւ տէրութեան բոլոր աւագանին ներկայ էին : Իսկ կղերիկ իւր բացակայութեամբ կը փայլէր աշխարհական իշխանութիւնը շճանչելու համար :

Վիլհէլմ կայսեր նամակն , որով Պուլկարի կը նուիրէ ականակառ խօսք մը նոր կրօնաւորութեան յորեկանին առթիւ , յոյժ սիրալիր է : Կայսրը կ'ըսէ թէ ուրախ է որ ինք եւ Պապն՝ իրենց ձերութեան մէջ կրցան վերահաստատել կրօնային խաղաղութիւնն ի Գերմանիա : Պապն ինքնազիջ նամակաւ մը պատասխանեց կայսեր , ջերմ շնորհակալութիւն յայտնելով Ն . Կ . Վիլհէլմի փառութեան զգացմանց համար :

Միացեալ Նահանգաց կառավարութիւնը վճարական հարուած մը կուտայ Մորմոնութեան : Ամերիկացի Մորմոնաց բնակիւցիներն է Ուզահ եւ կառավարութիւնն որոշեց Ուզահի Մորմոն եկեղեցւոյն բողոք ստացուածքը գրաւել եւ յանձնել զայն տեղւոյն դպրոցաց զարգացման : Այդ բնուցուածոց արժէքն երեք միլիոն տոլար (600.000 անգլ. ոսկի) կը հաշուի :

Ն Ե Ր Ք Ի Ն

Հրամանաւ վեհ. Սուլթանին, Արտաքին գործոց նախարարի խորհրդական վսեմ. Տատեան էֆէնտի, պահելով հանդերձ իւր սոյն պաշտօնը, կայս. արաստօր պատուիրակ անուանեցաւ ի Պուլկարիա, փոխանակ Րիզա պէյլի:

—Նիկոսիոյէն մինչեւ Էնկիւրիւ եւ անտի ի Տիարպէքլի ու Պաղտատ երկաթուղոյ մը շինութեան եւ շահագործման մենաշնորհը, կայս. Իրատէիլ յանձնուեցաւ Պ. Պ. Առլանձէ, Սլիթ, Սիֆէլտէրի որք օսմանեան անանուն ընկերութիւն մը պիտի կազմեն: Այժմ կայս. կառավարութեան եւ ընկերութեան միջեւ կնքելի պայմանագրութեան ստորագրուելու խնդիրը միայն մնացած է, որոյ համար ընկերութեան սենտիքաներու ներկայացուցիչը՝ Պ. Պ. Առլանձէ եւ Սլիթ մայրաքաղաքս պիտի գան: Այդ պայմանագիր երկուստեք ստորագրուելէ յետոյ պիտի հրատարակուի: Ստորագրութեան թուականէն երեք ամիս յետոյ պիտի սկսին շինութիւնը: Մինչեւ Էնկիւրի շինութիւնը գիծը պիտի աւարտի չորս տարիէն, մինչեւ Տիարպէքլի՝ ութ տարիէն եւ մինչեւ Պաղտատ՝ տասն երկու տարիէն, որով ամբողջ գծերը շինութիւնը տասն երկու տարուան մէջ պիտի աւարտին:

Այս ընկերութիւն պիտի հպատակի օսմանեան կառավարութեան օրինաց եւ դատարանաց՝ յապահովութիւն կայս. կառավարութեան քաղաքական իրաւանց եւ շահաց:

—Վեհ. Սուլթանը բարեհաճեցաւ Սալիսի աստիճան շնորհել կայս. Միլիթի վարժարանի ֆրանսերէնի ուսուցիչ Պոյաճեան Քէնտիին եւ Գ. կարգի Մէծիտիէ պատանան, նոյն վարժարանի գործնական քննադատութեան ուսուցիչ Նշան էֆէնտիին:

—Անցեալ շաբթու գաւառական իշխանութեանց կողմէ դարձեալ բազմաթիւ գրեր հասած են ի Բ. Գուռն, Օսմ. Քէմիին դէմ գանգատող Այդ գանգատներ կը վերաբերին առանց արտօնութեան մշակուած ծխախոտներու բնաջնջման խնդրոյն: Կերելի թէ երկրագործաց գրգռումն սպառնական երեւոյթ մը կ'առնու եւ գաւառական իշխանութիւնը կը խնդրեն Բ. Գուռնն որ համաձայնութիւն մը գոյացնէ Քէմիին հետ, որպէս զի մի' գուցէ անկարգութիւնը պատահին:

—Ելմտական նախարարութիւնը ծանոյց անն կողմ թէ՛ տասնամորդական տրոց վարձակալներու կողմէ տրուած օճեքներու ստորագրութիւնը, ինչպէս նաեւ նոցա երաշխաւորած ստորագրութիւնը պէտք է վաւերացած լինին պայմանագրութեանց խնդիրներու կողմէ (Տափաքէլաք Տափաք. ինքն):

—Տրապիզոնէն մայրաքաղաքս հասած հեռագիր մը կը ծանուցանէ թէ հոգակաւոր աւազակս պետ Միքեան Օղլու՝ Կիրասունի մէջ սպաննուեր է հեծեալ ոստիկանաց ձեռամբ որք զայն կը հալածէին:

—Սպարապետի Գուռն հրաման զրկած է կայս. չորրորդ զօրաբանակի (որ ի կարին) հրամանատարին՝ իւր սպայակոյտին հետ աչքէ անցունել ասիական սահմանագիծը վրայ հաստատեալ ամբողջութիւններն եւ տեղեկագիր մը պատրաստել անոց մասին: Այս տեղեկագիր Կ. Պոլիս հասնելուն պէս, Սպարապետի Գուռն սպայներէ կազմեալ յանձնաժողով մը պիտի կարգէ, պաշ-

տօն տալով նմա բննել զայն եւ իւր կարծիքն յայտնել:

—Առեւտրական, երկրագործական եւ Հանրագումար շինութեանց նախարարութիւնը Նէնիճէէն ծխախոտի սերմ բերել տուած է որոց մշակութիւնը պիտի փորձուի ի կէմէիկ:

—Ի Դարդանէլ գտնուող ծովամերակրաց հրամանատար Հագզը փաշայի հրահանգ զրկուեր է առաջին հրամանին մեկնելու պատրաստ գտնուելու: Կը կարծուի թէ այդ ծովամերակիրը Կրէտէի ջուրերը պիտի զրկուին մարդանքներ կատարելու համար:

—Ներքինապետ Բարձր. Հաֆըզ Պէհրամ աղա մեռաւ:

Ա Ջ Գ Ա Յ Ի Ն

Կը լսենք թէ Ազգ. Կեդր. Վարչութիւնը մտադիր է Գեր. Խորէն Նար-Պէյ Արքեպիսկոպոսը, Գեր. Դիմաքսեան Հմայեակ եպիսկոպոսն ու Արսլանեան Արժ. Ներսէս վարդապետն իրրեւ առաջնորդական ընտրելի ներկայել Կարնոյ վիճակին համար:

—Հինգշաբթի օրը Կիլիկիոյ Ս. Կաթողիկոսին կողմէ ի Պատրիարքարան հասած հեռագիր մը կը ծանուցանէ թէ Ջէյթուքի մէջ հրգեհ ծագելով, այդ գիւղաքաղաքն հրոյ ճարակ եղեր է ամբողջովին:

—Վեհ. Մակար Կաթողիկոս ինք որոշեր է այն վիճակներն ուսկից մէկ մէկ աշակերտ պիտի զրկուին ի Գէորգեան Ճեմարան: Այդ վիճակներն են Ակն, Ամասիա, Արարիկ, Նյուսիա, Երզնկա, Մուշ, Սեբաստիա, Տիգրանակերտ, Տրապիզոն, Գարբաբ, Կիլիկիա եւ Ռումալիա:

—Խառն Ժողովն իւր վերջին նախն մէջ նկատողութեան առնելով Ելմտական տեսչութեան տեղեկագիրն ի մասին Եահնազարեան Վարժարանի հաշուոց խնդրոյն, յանձնարարեց Վսեմ. Նւերեան, Նորատունկեան Վսեմ. Գարբիէլ եւ Էսաեան Մեծ. Յովհաննէս էֆէնտիներուն որ նոյն վարժարանի հաշուական խնդիրները կարգադրեն եւ տեղեկագրեն վարչութեան:

Խառն Ժողովը վաւերացուց Այվատեան Արժ. Սահակ վարդապետի Նւրիկոյ առաջնորդական տեղապահութեան պաշտօնը:

—Գուրտեան Կարապետի կտակի խնդրոյն առթիւ նորա փոխանորդ Թընկեր Սիմօն էֆ. շաբթուս մէջ Ազգ. Պատրիարքարան եկաւ եւ երկուստեք համաձայնութիւն գոյանալով խնդիրը կարգադրեցաւ:

—Ազգ. Կեդր. Վարչութեան որոշմամբ Եահնազարեան վարդապետի խնդրոյն առթիւ Ամեն. Ս. Պատրիարք Հայրը վերջին գրութիւն մ'ուղղած էր Զմիւռնիոյ առաջնորդ Մելիքիսեղէկ Արքազանին յուլիս 1 թուականաւ: Արդ, Ն. Արքազանութիւն պատրիարքական սոյն վերջին գրոյն ի պատասխան իւր նախորդ աւարկութիւնները մէջ բերած եւ վարչութեան որոշումն անգործադրելի եղած լինելով, Ամեն. Ս. Պատրիարք Հայրը Թագրի մ'ուղղեց Գատական եւ Կրօնական գործոց Վսեմ. նախարարին և խնդրեց որ Եահնազարեան Վանքի Յակոբ վարդապետը կայս. կառավարութեան միջոցաւ Մանիայէն մայրաքաղաքս բերուի:

—Երկուշաբթի առաւօտ Պրինցիպի շտաբէնաւով մայրաքաղաքս հասաւ Վենետիկի Միթրաբեան Միաբանութեան Արքահայր Տ. Իգնատիոս Արքեպիսկոպոս Կիւրեղեան

եւ ուղղակի Բերա, Միթրաբեանց վարժարանը գնաց: Ն. Գերապատուութիւն միջօրէին այցելութիւն տուաւ Հաովեական Հայրց Պատրիարք Ազարեան Գերապայծառին եւ պապական նուիրակ Մոնսինէթօ Պոնէդիլի: Ազարեան Պատրիարք նոյնհետայն փոխադարձ այցելութեան գնաց Իգնատիոս Արքազանին եւ իւր ձեռք յանձնեց Մէծիտիէ պատուանշանը զոր վեհ. Սուլթանը շնորհած էր նմա վերջերս: Միթրաբեանց Արքահայրը շուրջ երկու ամիս պիտի անցունէ ի Կ. Պոլիս եւ այլ կողմեր՝ վանուց վերաբերեալ բազմաթիւ գործոց կարգադրութեան համար:

—Գեր. Արիստակէս եպիսկոպոս Գերձակեան որ Ազգ. Վարչութեան որոշմամբ Կ. Պոլիս կոչուած էր, Մուշէն ձամբայ ելեր է մայրաքաղաքս գալու համար:

—Անցեալ կիւրակէ Ամեն. Ս. Պատրիարք Հօր նախագահութեամբ եւ ի ներկայութեան բարձրաստիճան եկեղեցականաց, պաշտօնական մարմնոց եւ ազգայնոց ըստուար բազմութեան մը կատարուեցաւ Գուռն-Գարուի Պէգճեան վարժարանին եւ Լուսաւորչեան աղջկանց վարժարանին տարեկան մրցանակարաշխութեան հանդէսն: Այդ երկու վարժարանաց տնօրէն Փափագեան Ստեփան էֆ. ըստ բաւականին զոհացուցիչ տեղեկութիւններ տուաւ կրթական այդ երկու հաստատութեանց վիճակին վրայ: Յաւարտ մրցանակաց բաշխման, բանաստեղծիւն մ'արտասանեց Վսեմ. Նուրեան էֆ. եւ խրատականներ ուղղեց առ շրջանաւարտս: Ս. Պատրիարք Հայրն հանդէսը փակելու առթիւ գանգատեցաւ Գուռն-Գարուի թաղեցոց անտարբերութենէն որուն ապացոյց է երկուց վարժարանաց հաստեղից նուազումն եւ յորդորեց զմաղեցիս նիւթական աջակցութեամբ սատարել այդ երկու վարժարանները բարւոք վիճակի մը մէջ դնելու համար եղած ջանքերուն:

—Սամաթիոյ նորակառոյց Ս. Գէորգ եկեղեցոյ տաճարին վրայ գրուելիք ժամացոյցի յատուկ տեղոյն շինութեան հրամանը տրուեցաւ Բ. Գուռնէն:

Թաղական Խորհուրդը բանակցութեան մէջ է ժամագործ Բիրինճեան Մարտիկ էֆի հետ՝ Զուրեգերիայէն բերել տալու համար մեծադիր ժամացոյց մը որոյ ձայնն ի մացուի մերձակայ թաղերէն:

—Ներկայումս Թիֆլիզումն է յայտնի բանաստեղծ պ. Ռափայել Պատկանեանը, որ եկել է Վրացիական վերայով Նոր-Նախիջեանից, ուր նա մշտական բնակութիւն ունէ: Յարգելի բանաստեղծը այս անգամ դուրս է եկել ճանապարհորդելու Հայաստանի մի քանի կողմերը: Այսօր կամ վաղը նա կ'ուղևորի դէպի Երևան, այնտեղիցս Ս. Էջմիածին, ապա Ալէքսանդրոպոլ, Դարս, Դարսից նա կ'անցնի Բաթում, Տրապիզոն, Էրզրում, յետոյ կը գայ Կ. Պոլիս, Զմիւռնիա և յետ կը վերադառնայ աշնան սկզբին Օդէսայի վերայով: Պ. Պատկանեանը վերջին տարիներում բաւական ծերացել է, բայց նա նոյնքան առողջ է, խրոխտ և շարժուն, որպէս էր միշտ:

(Արշաթան)

# Guerlain de Paris.

15, Rue de la Paix.

ՀԱՍՏԱՐԱԿՐԻՑԵԱՆ ԿՐ ՅՈՆՁՆԱՐԱՐԵՆՔ ՀԵՏԵՒԵԱԼ ՀՈՏՈՒՆՆԵՐԸ: Eau de Cologne Impériale. Sapoceti, օճառ արդուզարդի համար: Ambrosial cream, օճառուտ գուլճ ամբիււոյ մարդու համար: Crème de Fraises մորթի կակուզցնելու համար: Poudre de Cypres գրվացնելու եւ ճերմկցնելու համար մորթի: Stilboïdeֆայլ տալու համար մազերուն եւ մորու- բին: Eau Athénienne et Eau lustrale հոտ խնկելու եւ մաքրելու համար գլուխը: Alcoolat de Cochlearia աղապնելու համար: Eau de Chypre արդուզարդի համար: Թաշկինակի համար հոտաւէտ նիւթեր՝ Héliotrape, Pao Rosa, Shore's caprice, Maréchale Duchesse, Marie Christine. 977

Ա Ջ Դ  
ԳՈՐԾԱԴԻՐ-ՄՆԱՅՈՒՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՅ  
ԿՏԱԿԻՆ ՅՈՎՍԷՓՍՅ ԻՉՄԻՐԵԱՆՑ

Սահակ Մեսրոպեան Գրական Մրցանակաբաշխութիւնն՝ որ բարեխշտակ Յովսէփ Իզմիրեանցի կողմէ հաստատուած է, պիտի կատարի յառաջիկայ 1888 տարւոյ Մրցոց Թարգմանչաց տունի օրն: Հետեւապէս Գործադիր-Մնայուն Յանձնաժողովը կը փութայ հրատարակել այն հեղինակներն՝ որ ունին ազգային լեզուաբանութեան (ֆիլոլոգի) եւ պատմութեան վերաբերեալ երկասիրութիւններ, ձեռագիր կամ տպագիր, եւ կը փափաքին մասնակցել մրցանակաբաշխութեան, փութան ուղարկել զայնս առ Ամեն Մրցական Պատրիարք Հայրն, ի կոստանդնուպոլիս, մինչեւ յառաջիկայ յունվարի սկիզբն:

Տպագիր երկասիրութիւնք հարկ է որ երեք օրինակ յուղարկուին: (Կ.Ի.)

ԿՈՂՁԻՒ ՄԻՋԱՏԱՍՊՊՈՆ ՓՈՇԻՆ  
ԱՄԵՆՈՉԴՈՒ ԴԵՂ ՍԷ ՄԼՈՒՆԵՐՈՒ, ԼՈՒԵՐՈՒ, ՈՂԻՆԵՐՈՒ, ՃԱՆՃԵՐՈՒ, ՄԺԵՂԵՐՈՒ, ՄՐԻՆԵՆԵՐՈՒ, ՓՐՔՈՒՐՆԵՐՈՒ, ՀՈՐԵՆԻ ՍՐՂԵՐՈՒ ԵՆ ԳԷՄ:  
Քիչով կը ծախուի 12 Քրանք. թըլթատարութեան միջոցաւ, 100 կրամն 1-95 Քր. է.—Գիմելու է առ Ե. Կ. Կ. Կ. 71, Կուս աւերպոլիս, Լիոն:  
Արեւ երկոց համար ներկայացուցիչն է Գեղարդական Միջերանոցն, Ղալաթիոյ Մեծ Փողոց, 55, Կ. Պոլիս:  
796 10-10

ԱՆՃԵՏԱՑԱԾ ՍԵՐՈՒՆԴ ՄԸ  
(ՊՈՒՍԱՊԱՆ ՎԵՊ)  
Գրեց Փ. ՉՈՂՔԱՊ  
Կը վաճառուի ի գին 6 շըշ. բոլոր հայ գրավաճառաց քով. կեդրոնատեղին է Միացեալ Ընկերութեանց Գրասենեակը, Կէօշէ-օղլու խան, Ղալաթիա:  
6 40 3-3

ՈՃԻ, ՅԱՏԿԱԲԱՆՈՒԹԻՒՆՔ  
ԱՌՈՍԻ ԵՒ ՄԱՍՆԱԻՈՐ ԳԻՏԵԼԻՔ  
ՅՐԱՆՍԵՐԷՆ ԼԵՉՈՒԻ  
Աշխարհաբան  
Յ. Թ. ՀԻՆՏԼԵԱՆ  
Սոյն օգտակար երկին երկրորդ տետրն եւս հրատարակուած է: Կը պարունակէ ֆրանսերէն լեզուին բոլոր ոճերն եւ մասնաւոր գիտելիքներն, հանդերձ օրինակներով եւ մեկնութեամբ: Կրնայ շատ օգտակար լինիլ ամեն անոնց որք ֆրանսերէնի նորութիւնները կ'ուզեն ուսնիլ: Գինն է 2 շըշ:  
1052 1-4

ԺԻԿՎԵՐՆ  
ՔԱՆ ՀԱԶԱՐ ՓԱՐՄԱԽ  
ԾՈՎԵՐՈՒՆ ՏԱԿ  
Թարգմ. Կ. Ս. ԻՌԻՒԻՃԵԱՆ  
Ժիկվերնի այս հոշակաւոր գործն, որ Յրանայի ձեմարանէն պատկուած է եւ զոր մեծ խնամով հայերէնի թարգմանած է Իւթիւճեան Կարապետ էֆէնտի, Արեւելի մէջ իբր թերթօն հրատարակուելէ յետոյ, այժմ երկու առանձին հատոր կազմած՝ կը վաճառուի ամեն հայ գրավաճառաց քով: Իւրաքանչիւր հատորի գինն է 7 1/2 շըշ:

Ձերմապէս կը յանձնարարենք մեր ընթերցողաց գործածել չէնրի Միւռի Օշորակն, բուժելու համար իրենց ջղային հիւանդութիւնները, զլխու պտոյտները, քրնատութիւնները, ջղային ցնցումներն ևն:  
Փոքրաքանակ կը վաճառուի ամեն դեղատանց մէջ: Կեդրոնատեղին է Դեղագործական Միջերանոցն, 55, Ղալաթիա մեծ փողոց: 776

Վասն Արտոնատեալն  
Տնօրէն-Պատասխանատու  
Ս. ՏՈՄԱՏԵՈՆ  
ՏՊԱԳՐ. ԱՐԵՒԵԼՔ ԵՒ ՄԱՍԻՍ ԼՐԱԳՐԱՅ

ՄԼՏԵՍՄ Ս. Ա. ԱԼԼԵՆԻՆ  
ԵՇ ԽԵՐՉԵՆՈՒՆՈՒՄ ՄԼՁ. ՆՈՐՈԳԻՈՂ  
(MRS. S. A. ALLEN'S WORLD'S HAIR RESTORER.)  
Չ'երմակ ընկած մազերուն գոյն, վերնիճ ու գեղ կուտայ: Կը նորոգէ անոր կեանքը, ոյժը և աճումը: Գլխու թեփը շուտ մը անկրկնութիւն կ'ընէ: Իր անուշ հոտը առատ է ու հեշտալի:  
"Մէկ շիշ կը բաւէ:" Եւր փորձը ունեցան ամենքը որոնցմոխրագունած մազերը իրենց բնական գոյնին դարձան, եւ ճաղատ տեղերը մազով ծածկուեցան:  
Կերկ չէ, եւ ամենեկն զեան մը շնոր: Ի՞նչ որ կ'ուզես թարմ մազ ունենալ և բոլոր կենացդ մէջ պահել, առանց ուշանալու շիշ մը ստացիր ԿԵՆՆԻ Ս. Ա. ԱԼԼԵՆԻ ՀԱՄԱՂԽԱՐՀԱԿԱՆ ԽԱՂՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ (MRS. S. A. ALLEN'S WORLD'S HAIR RESTORER.)  
Գլխաւոր միջերանոցը Լոնտոն է (114 and 116, Southampton Row).  
Կրնայես Խարիզ ու Նիու Եօքք: Կը վաճառուի ամեն սափրիչներու, անոյշ իւրագործներու և անգղիացի գեղագործներու քով:  
Կը գտնուի Ն. և Ժ. Գանդիւր Եղբայր Բրիտանական գեղարանը, Բերա, Մեծ փողոց: Կամրնա Քարուան, Անգլիական միջերանոց, Երեւոյք Գալաթիոյ մեծ փողոց: Կամրնա Քարուան, Անգլիական միջերանոց, Երեւոյք Գալաթիոյ մեծ փողոց: 435, Բերա Մեծ փողոց:

ՀԵՐԱՆՆԵԿԸՆ ԾԵՂԿԵՓՈՒՆՔ  
ԳԵՂԵՑԿԵՑՈՒՆՈՂ ՄԼՐՄՆՈՅ ԳՈՅՆԸ, ՄԻՇՏ  
ԾԵՂԿԵՓՈՒՄ, ՄԻՇՏ ԹԵՐՄ:  
Ընդամուսն մը փորձը պիտի համոզէ ամեն Տիկին թէ որչափ գեղազանց է այս ուրիշ ամեն հեղանիւթներէ և բազմաթիւ փոշիներէ: Եւրային անգամ գործածելովն ալ, որ քանի մը վայրկեանի գործ է, պիտի տեսնուի իսկոյն որ երեսը, վիզը, թևերը և ձեռքերը պիտի աւնուն անոյշ փափկութիւն մը և մարմարիտի փայլ, հանդերձ շուշանի և վարդի գունով և բուրմամբ: Սապոնի գրգռիչ յատկութիւնները կը հանդարտեցունէ: Ընհետ կ'ընէ մորթի սեւութը, երեսի և ձեռքի ցանկերը, արևայրութիւնը, և ուրիշ ամեն բրտութիւն և բժաւորութիւն: Եւ այս ամեն բանով անկարելի կ'ընէ մատնուիլ թէ արհեստով գեղեցկացուած է:  
Գլխաւոր միջերանոցը Լոնտոն է (114 and 116, Southampton Row). Կրնայես Խարիզ ու Նիու Եօքք: Կը վաճառուի ամեն սափրիչներու, անոյշ իւրագործներու և անգղիացի գեղագործներու քով:  
Կը գտնուի Ն. և Ժ. Գանդիւր Եղբայր Բրիտանական գեղարանը, Բերա, Մեծ փողոց: Կամրնա Քարուան, Անգլիական միջերանոց, Երեւոյք Գալաթիոյ մեծ փողոց: Կամրնա Քարուան, Անգլիական միջերանոց, Երեւոյք Գալաթիոյ մեծ փողոց: 435, Բերա Մեծ փողոց:

ԿԵԱՆՔ. ԱՃՈՒՄՆ և ԳԵՂ ՄԱՉԵՐՈՒ:  
ՄԼԼԻՐՈՂ  
ՄԼՁԵՐՈՒ ՄԼԿ ՀԵՏԻԿ ՆՈՐՈԳԻՉ  
Իրապէս իրենց առջի թարմ գոյնին կը դարձունէ ձերմը կամ գունաթափ մազերը. Կը դադրեցունէ անոնց թափելը. Կը մաքրէ գլուխը, կը վերջացունէ թեփը, ու մազերուն նոր կեանք, աճումն, փայլ ու գեղեցկութիւն կուտայ:  
Կը վաճառուի երկու չափով՝ մեծ շիշերու մէջ:  
Գլխաւոր միջերանոցը Լոնտոն է (114 and 116, Southa dpton Row). Կրնայես Խարիզ ու Նիու Եօքք:  
Կը գտնուի Ն. և Ժ. Գանդիւր Եղբայր Բրիտանական գեղարանը, Բերա, Մեծ փողոց: Կամրնա Քարուան, Անգլիական միջերանոց, Երեւոյք Գալաթիոյ մեծ փողոց: Կամրնա Քարուան, Անգլիական միջերանոց, Երեւոյք Գալաթիոյ մեծ փողոց: 435, Բերա Մեծ փողոց: